

ԱՆԱՏԻՏ

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Ազգային, Գրական, Գեղարուեստական

Է. ՏԱՐԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Թ/ա 9

ԴԵՄՔԵՐ

Մ. Մանկա- սարեան

Սահ գէմը մը որ նշանակալից տեղ մը կուգայ գրաւել շարքին մէջ այն Հայերուն որ օտար ու բարձրագոյն միջավայրներու մէջ մեր ցեղին մտաւոր ուժը ապացուցած են։ Ամերիկեան ազատախօսութեան ամենէն յաջուն, ամենէն գործուն ներկայացուցիչներէն մին է ինքը այս պահուս. եւ իր անուշը ծանօթ է ու սիրուած ոչ միայն Նոր Աշխարհին, այլ եւ եւրոպայի ազատախօս շրջանակներուն մէջ։ Կրկնա-



Պ. Մ. ՄԱՆԿԱՍԱՐԵԱՆ

պէս հաճելի է մեզի համար՝ նկատել մեր հայրենակցին գրաւած այդ գեղեցիկ դիւքը մեծագոյն ազգերու մտաւորական ոլորտին մէջ, ու տեսնել որ այն այդ դիւքը վաստկած է իր ուժերը նուիրելի / դերագանցապէս ազնիւ. ու կենսական գործի մը։

Պ. Մանկասարեան ծնած է Պոլիս, 1861ին, հայ-բողոքական ծնողքներէ։ Իր առաջին ուսումն ստացած է Բուպրեթ Գոլէճին մէջ. 1880ին զացած է Ամերիկա եւ հետեւած է «Փրինսթըն» Համալսարանի աստուածաբանական ճիւղին. շրջանաւարտի վկայագիրը ստանալէ յետոյ, հաստատուած է Ճիլասեղի-Փիլա՝ իրր կրօնական քարոզիչ, եւ այդ պաշտօնը վարած է հինգ

տարի . այդ միջոցին իր խօսած քարոզչներէն մէկ քանին հրատարակած է հատորի մը մէջ A voice from the Orient (Ձայն մը Արեւելիքէն) սիւղղոսով . ճշմարտութեան անկեղծ հետախուռոււմը , որ իր նկարագրին խորքը կը կազմէ եւ իր կեանքին նպատակն է եղած , որ մը զինքն առաջնորդած է , ազդեցութեամբ Էմբրսոնի , Չէնիսիի , Ռընանի եւ նմանօրինակ ազատախոհ գրողներու գործերուն ընթերցման , նշմարելու կրօնական վարդապետութեանց զգալիազդեթիւնը՝ անկաշկանդ ու սոկուռ տրամաբանութեան հանդէպ . այդ օրն իսկ , Մանկատարեան որոշած է հրամարիւ կեկեղեղին ծառայել եւ ինքզինքը նուիրել Ազատ Մտածման դասին : Սրահի մը մէջ սկսած է այդ նոր ոգւով բանախօսութեանց շարք մը . իր յայդուութիւնը՝ առաջին քայլէն՝ մեծ է եղած . իր կուռ տրամաբանութեան մը վրայ հիմնուած համոզիչ ու զբաւիչ պերճախօսութիւնը հաւաքած է իր զգալիութիւնը շուրջ բազմաթիւ . նետուողներ , որոնց եկած միացած են իր երջցականի քարոզչները հրացուսով լսող ունկնդիրներէն շատերը : Հետզհետէ իր համարը տարածուելով Փիլիստիֆիայէն ալ դուրս , 1889ին Ատլէք զինքը կը հրակերէ գալ Նիւ-Եորք եւ իրեն գործակցիլ՝ իր բանախօս՝ իր Ethical Culture Societyն (բարոյագիտական մտածակութեան ընկերութիւն) . Ատլէք , Ամերիկացի Հրեայ մը , 1876ին հիմնած էր այդ ընկերութիւնը որ քիչ ատենէն մեծ տարածում գտած էր , ու ոչ միայն ունէր Նիւ-Եորքի մէջ բազմաթիւ անդամներ , այլ եւ մասնաճեղեր Չիքագոյի , Մէնթ-Մուիի , Տիլուստէլֆիայի եւ այլ քաղաքներու մէջ : Մանկատարեան կ'ընդունի հրաւէրը , կը հաստատուի Նիւ-Եորք , ու սասը տարիի չափ կը գործակցի այդ ընկերութեան , բանախօսելով Նիւ-Եորք , — ինչպէս եւ՝ Երբեմն՝ միւս քաղաքներուն մէջ : 1900ին՝ Չիքագոյին զինքը կը հրակրին գալ այնտեղ ազատախոհական նորաստաստ ընկերութեան մը զլուսն անցիլի . այժմ Պ . Մանկատարեան Չիքագոյի այդ ընկերութեան մշտական բանախօսն է . 2000է աւելի ունկնդիրներ կը խոնարին՝ իր բանախօսութեանց , որոնցմէ մէկ քանին գրքոյկներու ձեւով հրատարակած է . հիմնած է նաեւ ամսաթերթի մը . Liberal Review (ազատական հանդէս) անունով ,

որու մէջ կ'ընդլայնէ իր գաղափարները 1902ին ի լոյս ընծայած է իր գլուխ-գործոցը , A new catechism (Նոր կրօնագիտութիւն) սիւղղոսով , որմէ արդէն 15,000 օրինակ սպառած է Ամերիկայի մէջ եւ 20,000 օրինակ Անգլիոյ մէջ՝ ուր մասնաւոր տպագրութիւն մը երեւցած է հեղինակին կենդանագրով եւ Ճ . Հոլիսք ծանօթ ազատախոհ անգլիացի գրողին մէկ ներբողալից յառաջաբանով . անցեալ տարուան սկիզբը այդ գրքին ֆրանսերէն թարգմանութիւնն ալ հրատարակուեցաւ՝ Le Monde sans Dieu (Աշխարհ առանց Աստուծոյ) նորահնար ու անհրազատ սիւղղոսով . եւ Փարիզի ու Պրիւսիլի ազատական մամուլին մէջ մեծ գովեստներով ողջունուեցաւ :

A new Catechismը — որուն առաջին գրչխուռն թարգմանութիւնը կը հրատարակեմ Անահիտի ներկայ թիւին մէջ , — հրապակեալ մըն է՝ արդարեւ՝ յստակ եւ ամուր դատողութեան , պարզ , վճիռ ու ճշգրիտ ոճի : Պ . Մանկատարեան այն « հակառակ ձեւով » մտերուանդներէն չէ որոնք հին ատելութեան մը տեղ նոր ատելութիւն մը , հին կաշկանդումին տեղ նոր կաշկանդում մը կը բերին . « Կրօնք » եւ « Աստուած » բառերն իսկ հակակրելի չեն իրեն (եւ իրեն համար շատ անսխաթ թուած է , ինչպէս ինքն իսկ կ'ըսէր ինծի , տեսնել որ իր զբոյն սիւղղոսը փոխուած է « Աշխարհ առանց Աստուծոյ »ի) . իրեն հակակրելի է ինչ որ մարդոց տգիտութիւնն ու սարկամտութիւնը զբաժնէ այդ բարեիրուն մէջ . պէտք է՝ ըստ իրեն՝ այդ բարեիրուն տալ ազիլի ու լայն իմաստ մը , որ զանոնք գեղեցկութիւնն եւ բարիքն աղբիւրներ դարձնէ : Մարդը պէտք ունի — եւ իր պէտքերուն վեհագոյնն է այդ — կեանքի սովորական , զանիկ գոնացումներէն վեր՝ անչախախըղի որ ու բարձր ձգտում մը տածելու . զէպ ի գերբազոյն Բարին , զէպ ի գերբազոյն Գեղեցիկը . այդ ձգտումը կրօնքն է , եւ գերբազոյն Բարին , գերբազոյն Գեղեցիկը՝ Աստուած . բայց մինչ մարդոց մեծագոյն մասին համար Աստուած եւ կրօնքը տեղական , ցեղային գոյն մը կը ստանան , երեւակայական ու հակատրամաբանական իրողութեանց վրայ կը հիմնեն իրենց գոյութիւնը , մարդոց միջեւ երկպառակութեան , ատելութեան շարժառթիւներ կը գառնան , մարդ-

կային մտքին ազատ յառաջադասութիւնը կը խախտանն զայն սեղմելով անփոփոխելի, անքըննադատելի վարդապետութեան մը մէջ (որ սակայն իւրաքանչիւր մարդկային խմբակի համար տարբեր է), մինչ մարդոց մեծագոյն մասին համար՝ կրօնք եւ Աստուած այս կասեցնող, կապկպող եւ մթագնող դերը կը կատարեն, Պ. Մանկատարեանի պէս մտածողներու համար՝ կրօնքը ազատ մտածութիւն սէքն է, մարդուն պարտականութիւնը՝ ճշմարտութիւնն ազատօրէն եւ ամբողջ մարդկութեան օգուտին համար նետակառուցելու, եւ Աստուած՝ իտե՛սպէն է, սկզբունքը ամէն բարութեան ու զեղեցկութեան, աղբիւրը տիեզերական ուժին ու կեանքին: Կրօնքը այսպէս ըմբռնուած, եւ Աստուած՝ այսպէս յղացուած, ազնուացնող, բարձրացնող տարրեր կը դառնան մարդոց համար, փոխանակ պատակտու մի, ստրկացման եւ քանդու միութեան ըլլալու:

Համոզուիլ որ ոչ մէկ մարդ, քանի որ անհոռին մէջ հիւլէ մըն է, չի կրնար յաւակնիլ բացարձակ ճշմարտութիւնը ձեռք անցնել կարենալու, մտածել թէ աշխարհն եւ անարդար յղացում մըն է Յայտնութիւնը — որ՝ կթէ իրական ըլլար՝ պէտք էր միեւնոյն ձեռով աւանդուէր ամբողջ մարդկութեան, մինչդեռ ամէն ազգ տարբեր ձեռով զայն ընդունած ըլլալ կը կարծէ, — մարդկային կեանքի մեծագոյն պարտականութիւնը նկատել ճշմարտութեան հետեւախուզումը՝ հիմնուելով բանականութեան վրայ միայն, որ անկատար բայց միակ ապահով լայնութեն է մարդուն տրուած, խորջիւղ եւ է մէկուս ըտն ընդունել տալէ տիեզերքը եւ կեանքը բացատրելու այս կամ այն ձևը, լանալ որ մարդիկ իրար չկեղեքեն՝ ցնորեցնելու համար որոնց տուութիւնը մարդկային բանականութեան համար շատ դերբաւ ապացուցանելի է, — անայնչ որ կը դաւանին ազատախոհները, եւ անայնչ որ Պ. Մանկատարեան բանաձեւած է իր Նոր Կրօնագիտութեան մէջ: Չկայ աւելի զեղեցիկ գործ մը՝ մարդկային ուժերուն համար, քան այս գործը որ կը ձգտի անդել ինչ որ մարդիկը զայլ դարձուցած է ինարու դէմ եւ հաստատել տիրապետումը մասուր ազատութեան որ միայն կարող է եղբայրացնել ըստ մարդկութիւնը: Ոչ մէկ ազգ այնքան տաա-

պած չէ կրօնքի այդ հին ըմբռնումէն որքան հայ ազգը. մեր բոլոր թշնամիները այս ինչ կամ այն ինչ « յայտնուած զրքին », այս ինչ կամ այն ինչ « Աստուծոյն » անունով է որ կեպծ են բզբաել մեր ցեղը . ու սարսոցեցիլ բան մըն է մտածել որ այդ թշնամիներուն մէջ ունեցած ենք ազգեր՝ միեւնոյն Գրիտտոսին հետեւող, բայց որոնք քանի մը Ֆրազի քաղաքութեան ղերնքը կը կարծէին քաղաքական ճշմարտութեան տէր եւ ատով իրենցմէ այդ մասին տարբերողները արժանի կը նկատէին հուրի եւ սուրբ մասնաւելու: Ահաւոր բան մըն է նաեւ մտածել որ մեր ցեղը, ներքնապէս իսկ պատակտուած, ինքզինքը իր ձեռքերով բզբտած է բաժնուկելով հաստատուած որոնց տեսք այս ինչ անդուով, այլք մայն ինչ բաւերով կը բացատրէին եթեալբուած յայտնութիւնը: Հայ մը որ այնքան հեղինակութեամբ ու փայլով կը մասնակցի մարդկութեան մեծագոյն դժբաղդութիւնը կազմող այդ ցուին բուժման գործին, կը կատարէ ուրեմն դեր մը որ օգտակար է ամբողջ մարդկութեան, այլ եւ մասնաւորապէս մեր ցեղին:

« Այս գրքին հեղինակը, կը գրէ Պ. Հօլթը՝ A new Catechismի անգլիական հրատարակութեան յառաջարանին մէջ, ծագմամբ Հայ, պատին ունի Ձեքակօի Անկախ Կրօնքի Ընկերութեան բանախօսն ըլլալու, եւ ամէն շարքի իր պերճախօտութիւնը կը հմայէ երկու հազարի չափ անկեր, որոնք, որակութեան տեսակէտով, հետեւ որբնելու ամենէն բազմաթիւ դուժարուն են որ ծանօթ ըլլայ ո եւ է երկրի մէջ: Աւելի բազմաթիւ դուժարուններ ունինք մերք Անգլիոյ մէջ, բայց « տովմ » ի գաւակներ են որ զանոնք կը կազմեն: Պ. Մանկատարեանի ունեցողները բանականութեան որդիներ են, որոնք կը փնտրեն Միտքը եւ Բարոյականը: Այդ ցեղը շատ աւելի հազուագիւտ է Open Court Publishing Company, որ Ձեքակօի՝ այդ կենդանի ու մեծազորը քաղաքին՝ մէջ հաստատուած է, մէկ քանի անգամ սուպերած է այդ գիրքը, ամերկացի ընթերցողներուն դերբութեանը համար: Rationalist Press Associationը իրաւունք ունեցած է՝ կարծեմ՝ որոշելու թէ Մեծն-Բրիտանիոյ ընթերցողներուն նմանօրինակ դերբութիւն

մը պէտք էր տալ այս ինքնատիպ ու նոր կրօնագիրութիւնն ունենալու :

« Ամենէն դժուար ձեւը գրական շարագրութեան , որ ընթերցողը չանգրգռելու ընտելիւնն ունենայ , անտարակոյս « կրօնագիրութեան » ձեւն է :

« Հեղինակը պէտք է վարժ ըլլայ բանակերներու խորունկ ուղիւստին մէջ մխրճելու , չոն գտնելու համար այդ խորութեանց մէջ թաղուած էական իրողութիւնները : կրօնագիրութիւն մը կարճ ու հեշտ մեթոտ մըն է նիւթի մը մասին որոշ ծանօթութիւն մը ստանալու : Տեսարանի վրայ երկու անձ կայ միայն , — Հարցնողն ու Պատասխանողը : Լաւ հարցնող մը սակաւատիպ տիպար մըն է : Պէտք է գիտնայ թէ ի՞նչ տեղեկութիւններ հարցնելու է : Եթէ հասարակ բանքը հարցնէ , բանի մը չի ծառայեր . եթէ իր հարցումները անորոշ ըլլան , կարելի չէ պատասխանել : Պատասխանողը պէտք է տիրացած ըլլայ վէճի եմթերկուած խնդրոյն , եւ որո՞ իր մտածման արտայայտումին մէջ : « Նոր կրօնագիրութիւն »ը այս յատկութիւններն ունի : Ամենէն յանդուգնը , ամենէն կեանքոտը , ամենէն պլուզանն ու հրահանգիչն է այն բոլոր գործերէն որ գոյութիւնն ունին այս հիւղին մէջ : Կը խուժէ մարդկային գիտակցութեան զլխոււր գաշակուած մէջ զոր կրօնընդհարգեցնական սարսփներով պատած են՝ ինչպէս պատուարներով . կը սիրէ ինչ որ զեղեցիկ է եւ ցոյց կուտայ ինչ որ չարափոխուած է : Նօթերը բազմաթիւ են , եւ կը վերաբերին նախնայն չըջանին ինչպէս նոր ժամանակներու . ամենքն ալ այնքան ուշադրու եւ որքան բնագիւր : Այս գիրքը աստուածաբանութեան եւ բանականութեան համայնագիտարան մըն է՝ ընկուզի կեանքի մը մէջ տեղաւորուած :

« Հետախուզութեան Ոգին , որուն հետաքրքրութեան փրկարար առարկան է ճշմարտութեան ստուգումը , գիտակցութեան ամենէն արդիւնաւոր գործիքն է զոր ունի մարդկութիւնը : Լաւ գրուած հարցում մը հանքագործին քարնտոն կը նմանի , — որ ոսկին կ'ազատէ զայն չըջպատող գաւարդէն : Սխալանքի ամբողջ սխառները երբեմն գետնիւր կ'լայնան ճիզին տակ հարցումներու , որոնց պատասխան կարելի չէ տալ :

« Ամէն սխալանք կը պարունակէ ներքին հակասութիւն մը , որ կրնայ յայտնուիլ ազատարար հարցումով մը , մինչ հակընդդէմ հաստատումներու ամբողջ թնդանօթաձգութիւն մը պիտի չկարենար պարբապը ճեղքել :

« Փաստերու առջև կարելի է խուսափիլ , բայց ուղղամիտ ու պատշաճ հարցում մը թըշնամութիւն չի ստեղծ'ր եւ պատասխան մը կը պահանջէ , եւ կամ՝ լուծութիւնը խոստովանութիւն մը կը դառնայ սխալանքի կամ տգիտութեան :

« Այս կրօնագիրութեան հեղինակը շատ զատողութիւն ցոյց տուած է հարցումներու ընտրութեան մէջ : Պատասխանները պարզ են եւ առանց յաւակնութեան . անոնք կը հասնին արագ եւ որոշ , յաճախ բերելով անտիպ հմտութիւն մը որ անակնկալին հրապարչն ունի : Այդ պատասխանները չեն քաշկրտուիր ծանրաբեռն կառքերու պէս , այլ կը թուին անթել հեռազրով զրկուած նամակի մը պէս , արգելքները փշրելով , խոչընդոտներուն պայտէն անցնելով , նոր մտածման ուղիւստին վերեւէն : Ինչպէս որ պատշաճ է մեր ժամանակին արագամիտ ոգւոյն , այդ պատասխանները հակիրճ կերպով արտայայտուած են : Բառերու շաղկապութիւնը կ'աղքատացնէ զանոնք բաժնուրը եւ կ'ապականէ զանոնք ընդունողներուն ճաշակը :

« Պ. Մանկասարեան , Փոկիտի պէս , քիչ զինուորով կը յաղթէ եւ քիչ խօսքով կը նամոզէ . լաւագոյն կերպով կարելի չէ որակել , կ'ըսէ Լէնսը , ճշմարտապէս մեծ զօրապետ մը կամ վարպետ մը : »

Իսկ մերի վասնէրվելու , պիճի/գացի մեծանուն ընկերակալական բանաստեղծ , Լը Փիսի/թերթին 1904 մարտ 9ի թիւին մէջ հետեւեալը կը գրէր Մանկասարեանի գրքին մասին(1) .

« Բանաստեղծական կուսակցութիւնը եւ ազատաստեղծութիւնը ուրոյն կազմակերպութիւններ են : Իրենց գործունէութեան ոլորտը նոյնը չէ : Կարելի է բանաստեղծական կուսակցութեան պատկանիլ առանց ազատաստեղ ըլլալու : Կարելի է ազատաստեղ ըլլալ առանց բանաստեղծական կուսակցութեան պատկանելու : Բայց մերինին պէս

(1) Կրքին ֆրանսերէն ժողովարանէն սկզբը զըրուած է այդ յօդուածն իբր յաւաքարս :

երկրի մը մէջ ուր քահանաները հետզհետէ « քափիթալիզմ » ին սքեմաւոր ժամատրմիները կը դառնան , անխուսափելի է որ չիման կէտերը բազմապատկուին ընկ'րվարական փրփակման տին եւ բանավարական փրփակման միջեւ : Յաճախ , արդարեւ , մարդիկ իրենց ընկերական անտեսութեան կրօնքը ունին : Ենտեսական ազատագրումը կը պատարասէ մտաւորական կապարձակութիւնը , մտաւորական կապարձակութիւնը կը նպաստէ տնտեսական սղատագրումին :

« Այս պայմաններուն մէջ , ազատութիւն խոստումներու մղած ժրջման փրփակմանտը ի հարկէ անազնի աղցեցութիւն կը գործէ ընկերվարական չարժման վրայ : Երբ ան անարհարողուած է հուշիմութեամբ , տեսութեանց լայնութեամբ , անկեղծ հաւատքներու յարգանքով , երբ իբր նպատակ եւ իբր արդիւնք ունի աշխատաւորները բարոյապէս եւ գիտնականապէս դաստիարակել , մեզի համար թանկագին օժանդակ մըն է : Ընդհակառակ , երբ ան կը կայանայ կոպտ յարձակմանց , նախատալից կատակարարութեանց , անհատական խղճմտանքին դէմ գործուած ճշմարիտ ռեֆրներու մէջ , մեզի շատ ծանր վնաս կը հասցնէ :

« Արդ , կարելի չէ ուրանլ որ շատ յաճախ բանավարական փրփակմանտը շատ պակասաւոր կերպով կը կատարուի , զազափարներու ինչպէս ձեւի , փաստերու ընտրութեան ինչպէս զանոնք ներկայացնելու եղանակի տեսակէտով :

« Փոխանակ քննադատութեան նորագոյն աշխատութիւններէն ներշնչուելու , փոխանակ ցոյց տալու աշխարհիս աստուածաբանական յղացման ու գիտական յղացման միջեւ գոյուութիւն ունեցող հակասութիւններն ու անհաշուութիւնները , փոխանակ մատնանլ ընելու եկեղեցիին յարաձուռ կպատակումը « քափիթալիզմ » դասակարգի շահերուն , կ'երթան փնտռել ' վոլթերեան պոթեօալոսութեան գինաւորին մէջ ' անմարտելի ծաղրաբանութիւններ , բնորոտած կատակներ , հինցած պարասաբանութիւններ , որոնք անշուշտ իրենց գոյութեան իրաւունքն ունեցան այն շրջանին ուր յղացուեցան , բայց որոնք այսօր ուրիշ արդիւնք չեն կրնար ունենալ բայց եթէ մեզ ծիծաղելի զարձնել ' լուսամիտ կաթոլիկներու աչքին , կամ

մեզ զգուելի դարձնել ' պարզ հոգիներուն համար :

« Յաճախ կը գանդապինք ' եւ իրաւամբ ' ապուշութեան այն պարասաղցեցումն զոր կղերամոլները կը հրատարակեն ընկերվարականութեան դէմ : Անոնք իրաւունք պիտի ունենային մեղի պատասխանելու : Թէ բանավարական հաւատքներու այս ինչ կամ այն ինչ թիւերը անոնցմէ շատ վար չեն մնար : Որովհետեւ իբրք անլուր բան մըն է որ տասնեւիններորդ դարու վաղորդայնին , Ռընաններու , Քոնիքերու , Հարնաքներու եւ այլքան ուրիշներու աշխատութիւններէն յետոյ ' կրօնական զգացման ծագ մին եւ բնաշրջութեան մասին , զեռ ըսողներ գտնուուին թէ քրիստոնէութիւնը ըրաւթութեաներու եւ աճարարներու հնարք մըն է , թէ Յիսուս « կը զուարճանար ձեռնածուական խաղեր ընելով » , թէ քրիստոնեայ մարտիրոսները « աւելի ապուշ էին քան չար » , թէ եկեղեցւոյ խորհուրդները « քահանաներու խարսխայութեան զգալի նշաններ են » , թէ մարդ կիրակի օրը աշխատելու է ' իր հակակղերակարութիւնը ազացուցանելու համար , եւ թէ խոստովանաբանները արտաքննողի փոխելու է ' մտաւորական ազատագրումը հռչակելու համար :

« Որքալի չէ ' որ հոգիներու առաջնորդութեան կոչումը մարդիկ ժամանակ ու դրամ գտնեն ' այսպիսի քաշկատուքներ տարածելու համար , մինչդեռ ա' յնքան գեղեցիկ ու բարի գործեր կան կատարելու , որոնց չորհրդեւ կարելի պիտի ըլլար աշխատաւորներուն ծանօթացնել քննադատութեան կամ փորձառական գիտութեան վերջին արդիւնքները :

« Կը շատանամ յիշելով , այն հրատարակութիւններուն մէջէն որ նոր լայն տեսած են եւ որոնք , իրենց օժան գնով , համեստ քսակներու մատչելի են , իէօ էրրերայի պատուական պրոչիւրը Տարվիկիզմի մասին , հաւաքածուն դասերուն զոր կոպէէ տ'Ալվիէլլա կ'արտասանէ « Համարաբանական ընդարձակում » ին մէջ ' Քրիստոնեութեան ծագման մասին , եւ կամ Մանկասարեանի ' Նոր Կրօնագիտութիւնը , որ նոր երեւցաւ ' Աշխարհ առանց Աստուծոյ տիտղոսով (1) :

(1) Cornély et Cie. éditeurs, 101, Rue de Vaugirard. Գին 1 ֆր. 50 :

« Այս փերջին գրքին հեղինակը, ծագմամբ Հայ, ինքզինքը կը կոչէ լանախօս Չիքակօթ « Անկախ Կրօնքի Ընկերութեան » : Աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել « Ամէն կրօնքէ անկախ ընկերութեան », որովհետեւ այն քանի մը էջերը զոր մեջք կ'ընծայէ Մանկատարեան, կ'արային ո եւ է որպպայտի կողմէ ստորագրուի :

« . . . Չեմ գիտեր ո եւ է հրատարակութիւն մը այս ճիւղին մէջ՝ որ այս գրքին չափ յատակ, ուղղամիտ, ամենուն մատչելի ըլլայ ու միանգամայն ամենուն շահերը հրահանգիչ : Ուստո՞ւնականին համար կանխէ քիչ քիչ անոր մեծ թերցումը : Աշխատաւորը հոն պիտի գտնէ, հակիրճ եւ գիրքըմանելի ձևով մը, ճշգրիտ ծանօթութիւններ կրօնական խնդիրներու արդի վիճակին վրայ :

« Նոր կրօնագիտութիւն » ով՝ հարիւր փարսախ հետու ենք հակադարձ կղերամուտութենէն, յեզայրջուած կաթոլիկութենէն, որ շատ յաճախ կը տեսնուի բանավարական միջավայրնե՛րու մէջ : Գիտական « ատկմ » եր չեն հակադիր պայտեղ՝ կրօնական վարդապետութիւններու, Գիտութիւնը մեծ Գ ով եւ Կրօնը մեծ Կ ով մը գրելով : Հեղինակը ինքզինքը ծագրելի չի դարձնիր յայտարարելով թէ բոլոր կաթոլիկները կա՛մ խաբարաներ կա՛մ ապուշներ են, եւ թէ բոլոր կրօնները շարլաթանութեան ու խաբէութեան արդիւնքներ են : Կը ճանչնայ լիովին այն ծառայութիւնները զոր եկեղեցին մատուցած է անցեալին մէջ, բայց ցոյց կուտայ նաեւ թէ դերմնականին վրայ հաւատքը կը նուազի՝ քանի դրական գիտութիւնները կը յատպգիծեն, եւ թէ հետեւաբար, ապագային կրօնքը, կա՛մ՝ եթէ կը նախընտրէ՝ « անկրօնութիւնը », ուրիշ բան պիտի չըլլայ բայց եթէ « հաւատք՝ ճշմարտութեան վրայ, վատհաւթիւն թէ այդ գիտակցութեան վրայ կարելի է յոյս դնել կեանքի բարձրագոյն նպատակներուն հասնելու համար » (1) :

Պ. Մանկատարեան, զոր հանդէպ ունեցայ անձնապէս ծանչնալու, երբ տարիի մը չափ առաջ Փարիզէն անցաւ՝ երթալու համար Հռօմի ազատասխօններու Համաժողովին, իր « գործին մարդն » է. փոքրիկ նուրբ Ղղուտ անձ մը, սի-

(1) Մանկատարեան. — Նոր կրօնագիտութիւն :

րուն դէմքով մը՝ զոր կը լուսաւորեն երկու սեւ, կրակոտ ու միանգամայն քաղցր ու խօբունիկ աչքեր, եւ որ վերտ ու կորովի երիտասարդութիւնով մը միշտ համակուած կը մնայ՝ հակառակ որ իր մազերուն սեւն արծաթախառն սկսած է ըլլալ ու պիտեղը սեղերտած են արդէն տարիներու փոշիէն : Իր պարզ ու շորհալթ ձեւերը, իր անկեղծ ու անսեթեւեթ խօսակցութիւնը՝ անդամագրելի հրապոյր մը ունին որ ըմբռնել կուտայ մեծ ձգողութիւնը զոր ամբօններուն վրայ կ'ազդէ ինքը, երբ իր մտքին ու անձին բոլոր ելեկտրականութեամբ զինուած՝ կը խօսի իր սիրական դազափայտներուն վրայ :

ԱՐՇԱԿ ՉՕՊԱՆԵԱՆ



Նոր կրօնագիտութիւն

ԳԼՈՒԵ Ո.



արցում. — Ի՞նչ է կրօնը :
 Պատասխան. — Հաւատք՝ ճշմարտութեան :
 Հ. — Մահմանեցէք ճշմարտութիւնը :
 Պ. — Ամենակատարեալ գիտակցութիւնը ուրուն կարելի է հասնիլ ո եւ է խնդրոյ մը մասին :
 Հ. — Ի՞նչ ըսել է « հաւատք ճշմարտութեան » :
 Պ. — Այն վատհաւթիւնը թէ կարելի է հիմուել այդ գիտակցութեան վրայ՝ կեանքի բարձրագոյն նպատակներուն հասնելու համար :
 Հ. — Ի՞նչպէս մարդ մը կրնայ ցոյց տալ իր հաւատքը՝ ճշմարտութեան :
 Պ. — Իր ընթացքը բարձրացնելով մինչեւ իր գիտակցութիւնը :
 Հ. — Ի՞նչպէս ճշմարտութիւնը, այսինքն